

## ՔՈՅՑՐԵՐՈՒՄ

(Խրեմ պիտի հասկնան թէ այս չնշին գրաւրիւնը  
որոց ուղղուած է, մասնաւորելու պէս չունիմ:)

Անոնց որ զիս հասկլցան  
Եւ երազը սիրեցին,  
Իմ բոյրերուս ցիրուցան,  
Որոնմ երգիս դէմ բացին

Բաժակն իրենց հոգիին,  
Ծաղիկն ինչպէս կը բանայ,  
Դէմն արեւուն, անձրեւին...  
Թող գիտնան թէ կը մեծնայ

Իմ երազը օրէ օր...  
Գուցէ քեւերն իր բանայ,  
Ինչպէս արծիւ մը հրզօր,  
Անհունին մէջ սըլանայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



## ՔԱՌԵԱԿՆԵՐ

Դուն որ կ'անցնիս սա հովտէն, պիս' չը դառնաս ալ երբեք,  
Նայէ լրման վայելս բարիֆները բու համբուն.  
Չը չարչարուած, չը խաչուած երէ սակայն անցնիս դուն,  
Ճամբաղ կիսաս կը մնայ, իմ նէք եղբայր, քեզի մեղի:

Կ'երամ մերը լուրջ, մերը խընդուն, երազներով բեռնաւոր,  
Կ'անցնիմ երբեմըն նըկուն, յանախ սակայն դեռ հրզօր.  
Կ'ըսեմ բալել նարկ է միւս, յառաջանալ անպայման...  
Մերը կը կենամ ըբւարած, ո՞ւր կը տանի այս համբան:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ